

Ա Ն Տ Ո Ն Ի Ո Ս ԵՒ Կ Լ Է Ռ Պ Ա Տ Ր Ա

Ա Ր Ա Ր Ո Ւ Ա Ս Բ .

Տեսարան Ա. — Մեսիհոմ — Պոմպեյի սուրբ :

Կը մտնեն Պոմպեյու , Մեմեկրոս եւ Մեմես
նազովիի ձեռով :

ՊՈՄ. Եթէ արդար են աստուածներն , արդարագոյն մարդոց գործքին
Պէտք է օգնեն :

ՄԵՆ. Գիտցիր , ազնի՛ւ Պոմպեյոս , ինչ որ անոնք
Կը յամենեն , չեն զբլանար մինչ ի սպառ :

ՊՈՄ. Բայց մինչդեռ մենք

Ընտնց գա՛հին աղաչաւոր կը կենանք , կը փձանա՛յ

Ը՛յն բանը զոր մենք իրենցմէ կ'աղբսենք :

ՄԵՆ. Մենք՝ անգիտակ

Ինքզիքներուս , շատ հեղ մեր փնա՛օք կը խնդրենք , զոր իմաստուն
Երկինք մեզ կը զբլանայ նոյն իսկ մերին բարւոյն համար :

Այսպէս օգուտ՝ շահ կը գտնենք՝ կորուստ տալով մեր աղօթքներն :

ՊՈՄ. Գործերըս լաւ պիտի երթան : Թողովրդին սիրելի եմ

Ու ծոփն իմն է : Զօրութիւնս աճման վրայ է , ու իմ յոյսս

Կանխազգարար ինձ կ'ըսէ թէ ան իր լըրման պիտի հասնի :

Ընտանիսս Եգիպտոս հացկերոյթի կը նստի

Եւ երկրէն դուրս պատերազմիլ բնաւ միտք չունի . Կեսար դրամ

Չեսք կը բերէ հոն ուր սրտեր կը կորսնցնէ . Լեպիտոս

Երկուքն ալ կը շողմէ . երկուքը զի՛նք կը փաղաքչեն

Բայց ինք երկուքն ալ չըսիրեր , ո՛չ ալ անոնց մէկն իր վըրայ

Սէր ունի :

ՄԵՆ. Կեսա՛րն ու Լեպիտոս պատերազմի

Դաշան ի՛րած են , մեծ ու ա՛հեղ մէկ զօրութեան զբլուխ անցած :

ՊՈՄ. Ո՛րքէ է այդ լուրը . սուտ է :

Սիլվիոսէն :

Կ'երազէ ան :

Քաջ գիտեմ որ անոնք Հուժմ են , Ընտանիսի կը սպասեն :

Բայց թող սիրոյ հրապուրանքն'ըր բովանդակ , աղի՛ գրգռի՛չ

Կէպպա՛տրա , կակղեցնեն՛ն շուրթըդ մաշած : Կախարդանք

Թող միանա՛յ գեղեցկութեան , ու երկուքին հետ տըռի՛փ :

Ինջոյքներու արգելոցին մէջ անտա՛կը զի՛ր կապէ՛ ,

Ընկելիքէն զըլուխ՝ ըղիզն գոլորչներ հասնել տուր յար ,

Եպիկուրեան խո՛հարսներ մշտագրիւ համեմեկրով

Թող ախորժա՛կը սրբեն , որպէս զի քուն ու կերուխում

Թուլցընեն իր պատիւն ու ձրգեն մինչև լէթէական

Խոր թմրութիւն :

(Կը հրէ վարդա)

Ի՞նչ լուր հիմա, վարդոս :

ՎԱՐ.

Վմենասայգ

Է այս որ ես լուր պիտի տամ: Անտոնիոս ամէն ժամ Հռոմ
Կը սպասուի: Եզրիպտոսէ հեռանալէն ի վեր անոր,
Ատեն եղաւ որ աւելի ծանրայ առնէ :

ՊՈՄ.

Նուազ կարեւոր

Լուր մ'աւելի հեշտ ունկընդիր զիս կը գտնէր: Մենա՛ս, բնաւ
Չէի կարծեր որ այս պակշտոց ցոփը ելլէ իր սաղաւա՛րտը
Դընէ այսպէս գոյզըն մարտի մ'համար: Ռազմահամար
Իրբըր զինւոր, ան միւս երկուքը կ'արժէ: Բայց մենք մեր միւսքն
Աւելի՛ վեր բարձրացնենք որ մեր շարժմունք՝ Եզրիպտոսի
Այրիին ծոցէն խըլել կրցեր են հեշտանքներէ
Անխոնջելի Անտոնիոսը :

ՄԵՆ.

Ես չեմ կրնար սպասել որ

Անտոնիոս ու Կեսար քաղցըր ուչքով զիրար ողջունեն :
Անոր կրնն որ մեռաւ՝ Կեսարի դէմ յանցանք գործեց՝
Եզրայրն՝ իր դէմ պատերազմներ մըղեց. թէպէտ, ես կը կարծեմ
Առանց գրգման Անտոնիոսէ :

ՊՈՄ.

Ես չեմ գիտեր, քա՛ղցդ Մենաս,

Որչափ կրնան փոքրը դիտել մեծագոյնին տեղի տալ :
Եթէ մէջտեղ չըլլայինք մենք երկուքին դէմ ուք ելած,
Խելքի մօտ է թէ մէջերնին ոգորումներ՝ կուի հանէին,
Ջի բաւական պատճառներ յարուցած են մերկացնելու
Սուրբընին: Բայց թէ ինչպէս մենէ երկիւղը կրնայ
Պառակտումնին կցկցել, գեռ չենք գիտեր: Մեր աստուածներն
Ինչպէս ուզեն՝ ա՛յնպէս ըլլայ: Մեզի միայն մահու կենաց
Խնդիր է, զօրեղագոյն միջոցներուս ձեռնարկել:
Եկու. Մենա՛ս :

(Կը գի՛ր)

Յեսարան Բ. ՀՐՈՄ. — Ապիսոսի տունը

Կը մտնիմ Ենօրարքու եւ Ապիսոս

ԼԵՊ.

Ազնուամիտ Ենօրարքու, արժանայարգ գործ մըն է աս,
Ու Չեզի լաւ պիտի վայլէ, պաղատիլ Չեր զօրպատին
Որ հեզ ու մեղմ՝ խօսք գործածէ :

ԵՆՈ.

Ես պիտ' իրեն պաղատիմ

Իր ինքնութեանը համաձայն պատասխան տայ : Եթէ Կեսար
Ջիկքը գրգուէ, Անտոնիոս թող Կեսարին վերէն նայի
Ու Արէսի պէս բարձրաձայն բարբառի, վիս'յ Արամագգ,
Անտոնիոսի եթէ մօրուքն ես կըրէի, այսօր չէի
Ածիլեր ան :

ԼԵՊ.

Ատենը չէ այս միջոցիս անձնախնդիր
Գինւորութեան :

ԵՆՈՒ Ամէն ստեն կը պատշաճի նոյն օրուան մէջ
Բղխած խնդրին ծառայելու :

ԼԵՊՊ. Բայց մեծագոյն խնդիրներու
Փոքրը պէտք է տեղի տայ :

ԵՆՈՒ Ա՛յ երբ առաջ փոքրը գայ :
ԼԵՊՊ. Խօսքդ Համակ կրիի յոյզ է : Բայց կը խնդրեմ, ծածկուած կայծե՛րը
Մի՛ յուզեր վեր բերեր : Ահա կուգայ աշնուականն
Անտոնիոս :

(Կը հռնի Անտոնիոս և Վենդիգրոս)

ԵՆՈՒ Ու քիչ մ'անդին Հոն կեսար :

(Կը հռնի Կեսար, Միկելոս և Արիպոս)

ԱՆՏ. Եթէ խնդիրն
Հոս յարդարենք՝ Պարթեւաստան կ'երթաս, կը լսե՛ս :

ԿԵՍ. Ես չեմ գիտեր.
Մեկենաս՝ Ագրիպպային Հաբցումդ ուզղէ :

ԼԵՊՊ. Վեհաշուք
Բարեկամներ, ան որ մեզ միաւորեց շատ մեծ բան մ'էր ,
Ու թող վըտիտ գործ մը չգայ մեզ պառակտել : Ինչ որ ծուռ է ,
Խնդրեմ Հեզիկ թող լըսուի ան : Երբ շնչին տարբերութիւնն
Աղաղակով ելլենք վիճել , վերջի բուժման տեղ սպանութիւն
Գործած կ'ըլլանք . ուստի , ազնիւ ընկերակիցք, մանաւանդ որ
Մտտի մըտօք կը պաղատիմ, լեղիագոյն կողմերուն վրայ
Քաղցրագոյն բառերով դըպէք անցէք, ոչ թէ խնդրին չ
Նեղսրութիւն բերէք բարդէք :

ԱՆՏ. Քաջ խօսեցար , բանկներուս
Եթէ առաջն ըլլայինք ու մարտնչման սխելու , այդպէս
Պիտի ընէի ես : (Փողոյշ)

ԿԵՍ. Բարի եկաք Հոսում :

ԱՆՏ. Շնորհակալ եմ :

ԿԵՍ. Նստեցէք :

ԱՆՏ. Նստեցէք , տէր :

ԿԵՍ. Քանի որ չէք նստիր՝ կը պնդէք , ուրեմն :

ԱՆՏ. Կի՛մանամ թէ դուք ծուռ կ'առնէք այն բաներն որ ծուռ չեն բնաւ
Կամ եթէ են , Չեզի անկ չեն :

ԿԵՍ. Վըրաս ծիծաղ կը հրաւիրեմ ,
Եթէ թեթեւ կամ ոչինչ բանի համար ինքքզինքքս
Վշտացածի տեղ դընեմ, ու Չեզի դէմ աշխարհին վրայ
Մանաւանդ. աւելի մեծ ծիծաղ որ ես Չեզ անգամ մ'իսկ
Վարկաբեկած բերանս առնեմ, երբ Չեր անունը տալ բընաւ
Ինձ անկ չըլլար :

ԱՆՏ. Իմ Եգիպտոս ըլլալս Չեզի՞ ինչ , կեսար :

ԿԵՍ. Ոչ աւելի քան իմ Հըրոմ՝ Հոս բընակիլս կրնայ ըլլալ
Չեզ Եգիպտոս . բայց և այնպէս եթէ դուք Հոն դուրս նիւթէք
Իմ երկրիս վրայ , Չեր Եգիպտոս ըլլալն ինծի կրնար խնդրի
Նիւթ ըլլալ :

ԱՆՏ. Դուրս նիւթել ըսելով Չեր միտքն ի՞նչ է :

ԿԵՍ. Եթէ ուզէք՝ կրնաք գտնել իմ մտքին՝ ինծի հոս

Գատահատէն: Չեր եղբայրն ու Չեր կինն ինչ դէմ պատերազմներ
Մըղեցին . ու իրենց վէճ ու կռիւին նիւթ գուք էիք ,
Գատերագմին նշանաբա՛նը գուք էիք :

ԱՆՑ.

Չեր գործը սխալ
Կ'իմանաք գուք: Եղբայրըս զիս երբէք մէջ չէ՛ բերած իր այս
Գործին մէջ: Հարցիտորձ ըրի ես այս բանին , և առած եմ
Ցեղեկ ութիւնս հաւատարիմ լրատուններ . որոնք Չեղ հետ
Միասին թուր քաշած են: Միթէ յաւէտ ան օտնակոխ
Չէ՛ ըրած Չերինին հետ իմ մեծութիւնս , ու պատերազմ
Ըրած նոյնպէս իմ կամբիս դէմ, Չերինին հետ նոյն գատն ե՛ս ալ
Ունենալովս : Այս բանին վրայ իմ նամակներս առաջ Չեղ գո՛հ
Չըգած են : Եթէ կռիւ մը կարկատելու միտքն ունիք
— Որովհետև ամբողջական նիւթ կայ Չեր քով կցկցելու —
Գէտք չէ ասով ելլէք ընել :

ԿԵՍ.

Գուք Չեր անձին գովքը կ'ընէք ,
Թերի գատում վրաս դնելով , բայց կարկատանք մըն է միայն
Չեր չքմեղանք :

ԱՆՑ.

Չէ՛ , չէ՛ այդպէս Կիտեմ , Հնար չէ՛ — ես վստահ եմ
Ատր վըրայ — որ գուք վրիպիք սա հարկադրող մատնումէն թէ
Ես Չեր ընկերն այս գատին մէջ՝ որուն դէմ ան կը մարտնչէր ,
Չէի կրնար հաւանութեան աչքով նայիլ այն կռիւներուն
Որոնք նոյն իսկ իմ հանգստիս դէմ կուգային : Կնոջս գալով ,
Կ'ուզէի որ անոր նըման մէկ հատ մ'ալ գուք անոր իե՛ս
Ոգիովն ունենայիք : Երկրիս երրորդ մասը Չերն է ,
Չոր պատուըցով մը դիրբաւ կրնաք վարել , բայց ո՛չ անոր
Նըման մէկ կին :

ԷՆՈ.

Եցի՛ւ թէ ամէնքնիս ալ այդպիսի ամուսիններ
Ք' ունենայիք որ այրելը պատերազմի ելլէին կինբուն հետ :

ԱՆՑ.

Այդքան անսանձ ըլլալով ան , իր խռովութիւնք , Կեսար , որոնք
Իր անհամբեր բարքէն էին , թէպէտ սրատես նուրը հայեացքէ
Ինչ զուրկ չէին , ես ցաւելով կ'ընդունիմ որ Չեղ շափառանց
Ցագնայեցին . ասոր գալով պէտք է ինքնին գուք ընէք միայն
Թէ ես չէի կարող ասոր առաջն առնել :

ԿԵՍ.

Գրեցի Չեղ
Երբ անառակ կեանք կ'ապրէիք Աղեքսանդրիս , նամակներս
Գրպանեցիք , և այպանքով պատգամաբերս անունկնդիր
Գուրս վունտեցիք :

ԱՆՑ.

Բայց , տէ՛ր , ան վրաս խուժեց զեւ ե՛ս ունկնդրութեան
Չինք չընդունած . այն վայրկեանին նոր տուեր էի խնջոյք երեք
Թագաւորի և առտուան ինքնութեան պակաս էի :
Բայց հետեւեալ օրը ես իսկ իմ վրաս եղածն իրեն ըսի ,
Որ նոյն բանն էր իրմ ներում ինդրելու հետ : Մեր վէճին մէջ
Ատ մարդը թող տեղ չըսնէ՛ : Եթէ կուուիք , մեր ինդրէն
Չանիկա գուրս հանէ՛ սրբէ՛ :

ԿԵՍ.

Գուք դրժեցիք Չեր գաշինքի
Ուտի երգման , մինչ նոյն բանին երբէք լեզու չէք ունենար

- Դուք ամբաստան կանգնել ինձ դեմ: Մե՛ղմ՝ գնա , Կեսար :
- ԼԵՊ. ԱՆՏ. Թողէ՛ք խօսի : Կուիրական է այն պատի՛ւը զոր Հիմա խնդիր կ'ընէ անիկա , ենթադրելով թէ թերացած ԸԼԼամ անկէ , բայց յառաջ տար խօսքդ , Կեսա՛ր , իմ երդուընցած Դաշինքըս , օն :
- ԿԵՍ. Ձէնք՝ օգնական ղրկել ինձի , երբ իմ պէտքը Պահանջէր : Երկուքն ալ ինձ մերժեցիք դուք :
- ԱՆՏ. Ըտէք յաւէտ՝ Ընփոյթ կեցաք , ու այն ատեն երբ թուռալից ժամեր կուգած Ձիս կաշկանդած էին անձիս անգիտակից : Արցածիս չափ Մտա ի մտոյ մեղանքըս Ձեզ խոստովանիմ , բայց ուղղութիւնս Կուսաստացում պիտի չ'առթէ իմ մեծութեանս , ոչ ալ առնց Ընոր գործէ իմ գորութիւնս : Սա ստոյգ է թէ Ֆուլլիս եգիպտոսէն զիս զուրս հանել մտածելով , պատերազմեիր Հոս մըզեր է , որոնց համար ես ինքս անգէտ՝ անմեղ առիթ Կուգամ ներում ինզորել ա՛յնքան որքան պատուիս վայելուչ է Ըջրու՛մ բնել մի այգպիսի գիպուածի մէջ :
- ԼԵՊ. Վեհօրէն խօսք :
- ՄԵՎ. Եթէ հաճոյ թուէր Ձեզ՝ Ձեր մէջ կեցած գանգատոնքն'ըրբ Ձի մըղել այլ ևս յառաջ , բոլորովին մոռացուածեան Ցաւով զանոնք պիտի յեշտ ըԼԼայլեք թէ՛ններկայ պէտքը Կ'աղաղակէ միութեան Ձեզ բերելու :
- ԼԵՊ. Քաջ խօսեցար , Մեկենաս :
- ԷՆՈ. Կամ եթէ դուք մեկզմէկու սերը հիմա փոխ առնէք , Կրնաք յետոյ , երբ Պոմպէոսի խօսքն ալ չգայ Ձեր ականջին , Սերը ետ տալ : Ժամանակ շատ կ'ունենաք դուք պայքարելու , Երբ ուրիշ գործ ա՛լ չունենաք ընելու :
- ԱՆՏ. Պատերազմող Մըն ես գուց լով — ա՛լ մի խօսիր :
- ԷՆՈ. Գրեթէ մտքէս ելեր էր թէ Մուռնբերան ըԼԼալու է ճշմարտութիւնն :
- ԱՆՏ. Կերկանքուրն Ընարժան է ըրածդ . ուստի ալ մի՛ խօսիր :
- ԷՆՈ. Լա՛ւ , լա՛ւ , Քու լուռ ու մունջ քարի կտորդ եմ :
- ԿԵՍ. Շատ անախորժ չգար ինձի Կիւթը խօսքին , բայց անոր կերպը միայն , զի հընար չէ , Մենք չենք կրնար բարեկամ մընալ յաւէտ , մեր վարքն ու բարք Ընքան տարբեր իրենց գործքին մէջ յայտ կուգան Սակայն դարձեալ Եթէ գիտնամ թէ Ի՛նչ գօտի կրնայ կրպել մեզ ամբօրէն , Այնարհին մէկ կողէն միւսն անոր սիրով հետապնդել կ'ենլէի :
- ԱԳԻ. Թողտուութիւն շնորհէ ինձի , ո՛վ Կեսար :
- ԿԵՍ. Խօսէ՛ , խօսէ՛ , Ագրիպպա :

- ԱԳԲ. Մօր կողմէ դուն քոյր մ'ունիս հանուր երկրին հիացումն՝
Հոկտաւիա , մեծըն Մարկ-Մնտոնիոս հիմա 'յրի է :
- ԿԵՍ. Մ'ըսեր այդպէս , Ագրիպպա : Եթէ լըսէր քեզ Կէնոպարա ,
Անխորհուրդ խօսքդ արժանապէս իր կշտամբանքը կը ստանար :
- ԱՆՑ. Ամուսնացած չեմ ես , Կեսար . թողէք լսեմ թէ ինչ ունի
Ագրիպպա դեռ ըսելու :
- ԱԳԲ. Որպէս զի դուք եղբայր ըլլաք ու Ձեր սրտերն անլոյծ կապով
Մէկմեկ հիւսուին , թող Անտոնիոսը կին առնէ Հոկտաւիան
Որուն գեղն ու շնորհը մարդոց լաւագոյնն իբր ամուսին
Պահանջելու արժանի է , որուն պէս պէս վայելուցիւնը
Ու զգաստութիւնն այնպիսի զինք կը հաշակեն որպէս ուրիշ
Ոչ որ կրնայ : Այս ինամուծեամբ ամէն փոքրիկ նախանձութիւնք
Որոնք հիմա մեծ կը թըւին , և ամէն մեծ երկիւղներ որ
Հիմա իրենց վըտանգնենը հետ կը բերեն , այն ատեն չի՛ք
Պիտի դառնան : Ըստոյգը լո՛կ մնտի գրոյց պիտի գառնայ ,
Մինչդեռ հիմա կէս զրոյցն անգամ ստոյգի տեղ կը զըրուի :
Դէպի երկուքն անոր սէրն (իբ հաեւէն) պիտի քաշէ
Մէկը միւսին , ու ամէնուն սէրն՝ երկուքին : Ներողութիւն
Իմ խօսածիս , զի կանխանկատ , ոչ ախլախոյ խորհուրդ է ան ,
Աւ որոճում՝ պարտքի զգացման :

ԱՆՑ. Պիտի՛ խօսի՛ Կեսար :
 ԿԵՍ. Ոչ մինչև որ նախ լըսէ՛ թէ ինչպիսի ազդում կ'ընէ
 Անտոնիոսի այն որ արդէն խօսուեցաւ :

ԱՆՑ. Ի՞նչ ոյժ ունի
 Ագրիպպա , եթէ իմ կամքս ըլլար ըսել "Այդպէս ըլլայ ,
 Ագրիպպա" արգիւնք տալու այս բանին :

ԿԵՍ. Կեսարի ոյժն
 Ու անոր ոյժն ալ հանդէպ Հոկտաւիայի :

ԱՆՑ. Հեռի՛ ինէ
 Այնքան ազնիւ երեւոյթով այսպէս բարի նպատակի
 Մըտքես արգելք անցընել : Տուր ինձ ձեռքըդ : Յառաջ վարե՛
 Այս բարի գործը շնորհարբեր , ու այս ժամէս ըսկըսած
 Եղբայրներու թող սիրաբ մեզ կառավարէ սիրելու մէջ
 Եւ մեր մեծ խորհուրդներուն ուղղիչ լինի :

ԿԵՍ. Ա՛ն քեզ ձեռքըս :
 Քոյր մը կուտամ ես քեզի , զոր չէ եղած եղբայր որ
 Այնքան սիրով սիրած ըլլայ . թող շա՛տ ապրի որ միասին
 Կապէ մեր սիրտն ու տէրութիւն , և ալ երբէք չի ցնդի
 Մեր սէրն ի բաց :

ԼԵՊ. Շընորհաւոր ըլլայ , ամէն :

ԱՆՑ. Մտքէս չէի
 Ես անցընել որ իմ թուրքս մերկացընեմ Պոմպէի դէմ .
 Զի ան վերջերս անկարծելի ու մեծագոյն ազնուութիւն
 Վրաս պարտք դրած է . շնորհակալ ըլլալ պարտիմ ես միայն ,
 Զի չըլլայ թէ երախտիքի յիշումի մէջ վատ անուն մը
 Զիս ազարտէ : Աս որ ըրի , զինքն ասպարէզ կը կոչեմ :
 digitised by A.R.A.R.®

ԼԵՊ. Ժամանակն իր կոչ կ'ուզղէ մեզ , պէտք է որ անմիջապէս
Պոմպէտոսին հետապնդենք : Եթէ ոչ ան կր փնտրուէ
Մեզ կր գտնէ :

ԱՆՏ. Ո՛ւր կր կենայ

ԿԵՍ. Միսենու՛մ լեռան կողմերն :

ԱՆՏ. Ի՞նչ գորութիւն ունի ան ցամաքի վրայ :

ԿԵՍ. Մե՛ծ ու տակաւ

Աճեցուն : Բայց ծովու վրայ բացարձակ իշխող է ան :

ԱՆՏ. Համբաւն այդպէս կր խօսի : Եղի՛ւ մէկտեղ կուրի ելած

Ըլլայինք : Փութանք առ այդ : Բայց զէնք չառած՝ գըլուխ հանենք
Գարծր որուն վրայ խօսեցանք :

ԿԵՍ. Ամենամեծ ուրախութեամբ :

Եւ ահա Ձեզ կը հրաւիրեմ քոյրս տեսել , որուն տունն
Ուղղակի Ձեզ կր աստիճ :

ԱՆՏ. Օ՛ն երթանք , Լեպիտոս : Չըպակսի Ձեր

Ընկերութիւնն :

ԼԵՊ. Ազնուասիրտ Անտոնիոս , հիւանդութիւնն

Իսկ պիտի զիս չկեցնէր :

(Փաշա)՞ , ի՛նչ ձեկնի կետք Աշտիկոս և Լեպիտոս)

ՄԵԿ. Բարի եկեք Եգիպտոսէն , պարոն :

ԷՆՈ. Կեսարի սրտի հօտորը , պատուական Մեկենաս : Իմ պատուաւոր բարեկամս ,
Ագրիպպա :

ԱԳՐ. Ազնի՛ւ Էնորարբոս :

ՄԵԿ. Պատճառ ունինք ուրախանալու որ գործերը այսպէս լաւ կարգադրուեցան :
Եգիպտոս կենտրոնիդ լաւ անցուցի՛ք ժամանակնիդ :

ԷՆՈ. Այո՛ , պարոն : Յորեկն ամօթեցինք քնանալով և գիշերը լոյս ըրինք գուարթ
խմելով :

ՄԵԿ. Ու՛ր կինն միակուր խորոված նախաճաշի , ու միայն տասերկու հոգի կընկան .
իրա՛ւ է աս :

ԷՆՈ. Ատի ճանճ մըն է արծիւին քով , գեռ շատ աւելի վիթխարի նիւթ՝ ունեկինք
ինչոյ՛քի , որ գերազանցօրէն արժանի էր յիշատակուելու :

ՄԵԿ. Գերազանծ արկին մըն է ան՞ , եթէ համբաւն արդար կը խօսի իր վրայ :

ԷՆՈ. Ելրք առաջին անգամ Մարկ-Անտոնիոսին հանդէպն ելաւ , կիւսնո՞ց գետին վրայ ,
քսակեց անոր սիրտը :

ԱԳՐ. Հոն իրաւ տեսիլ երեւոյ՞թք մը եղաւ ան , եթէ ոչ իմ տեղեկատուս աղէ՛կ ճար-
տարեց իր խօսքն անոր վրայ :

ԷՆՈ. Պատմեմ Ձեզ :

Իր նըստած նան՝ հըրափայլ գահի մը պէս՝ ջուրին վըրայ
կը վառէր . նաւուն խելքն էր ծեծած ոսկի . առագաստները
Եփրատի , ու այնպիսի անուշ բուրմունք կը բուրեկին
Որ հովե՛րն անոր սիրուն կր մարեկին , քիերն էին
Արծաթի , որոնք սըքնգի եղանակման հետ միանուագ
Իրենց ճողփինը կ'ընէին , ու ջուրը զոր կը ծեծէին
Աւելի շոյտ վազքով իրենց հետապնդիլ կուտային ,
Իբըր սիրող հարուածներուն : Գալով նոյն իսկ իր անձին ,
Կ'աղքատացընէր ան որ և է նըկարագիր , նստած էր ան
digitised by A.R.A.R.©

Հովանոցակն իր ոսկեհուռ , գերահարույ իրրբ նրկոր
 Գուն այն Աստղիկն որուն մէջ — մէջ կը տեսնենք — արուեստին
 Ստեղծող աշխոյժը բնութիւնն իսկապէս կը գլէ կ'ունցնի :
 Իր երկու կողմը մանուկներ կը կանգնէին՝ Ժպտի փոսիկ
 Երեսուն վրայ , ինչպէս փոքրիկ Վուպիտոններ , ձեռքերնուն մէջ
 Գունապոյն հովահարներ՝ որոնց հովը գովացնելուն հետ
 կը բերէր նոր հուրք փափո՛ւկ իր այտերուն , ու իր տարածը
 կը նորէր վերըստին :

ԱԳԲ. ԱՏ անգի՛ն բան Անտոնիոսին :
 ԷՆՈ. Իր նստիչուններն՝ տոհմիկ կանայք , Ներեանց պէս մէն մին մէյմէկ
 Ծովապարիկ , անոր աչքէն կախուած խնամով մըտաղի՛ր՝
 Իրենց կացքին հակումը գա՛րդ մը աւելի կը կազմէին :
 Ղեկին գըլուխն՝ երեսութով ծովապարիկ մը կը վարէ .
 Մետաքսաթեւ կ'ըստաննէ՛րը կ'ուռնանս ծաղկափափո՛ւկ
 Այդ ձեռքերուն հըպուսնե՛րէն , որոնք ճարպիկ իրերց ըսպա՛սը
 կը վարեն : Նաւակէն տարօրէ՛ն աննութ մուրմունք
 Մը կը պարնէ մերձակայ ծովափնետուն : Ամբողջ քաղաքն
 Անոր վըրայ իր ժողովո՛ւրդը կը թափէ , ու Անտոնիոս
 Հրապարակին մէջ գահանիստ , մէն միայնակ կը բազմէր ,
 Սուլեղով օպ ի վեր , որ ինք նաև պիտի երթար ,
 Եթէ չի ձգեր գատարկութիւն , կէտպատրան տեսնելու
 Աւ բնութեան մէջ պիտի խոռոչ մը բանար :

ԱԳԲ. ԱՏ չըքնա՛ղ Եգիպտուհին :
 ԷՆՈ. Ա՛յն ինչ ցամա՛քը ոտք կոտեց ,
 Անտոնիոս մարդ զրկեց իրեն ճաշի հրաւիրեց .
 Ան պատասխան տուա թէ աւելի լաւ կը վայլէր
 Ար ինքն ըլլայ իրեն հիւր , որուն շնորհու՛րը կը հայցէր :
 Մեր կընահաճ Անտոնիոսն որմէ երրէք յո՛ւ բառը կին
 Արարած լըսած չէ , տասը անգամ վըրայէ վրայ
 Ածիլուելով , կ'երթայ ինչոյք , և իբրը վարձք ճաշին իր սի՛րտը
 կը վճարէ , փոխարէն ըո՛կ իր աչքերուն լափածին :

ԱԳԲ. Արքայական
 կինը , ո՛հ : Մեծ կեսարին՝ Թուրն անկողին տանել տուա .
 Ան արօրեց , ինքը հնձեց :

ԷՆՈ. Զիկը տեսայ անգամ մը երբ
 Բաւասուն քայլ ցատկըտուքով անցաւ գընաց հասարակաց
 Փողոցէն , ու շունչն հատած խօսեցաւ ու մեծ հեւք մ'առաւ
 Ա՛յնպէս մը որ թերութեան տուա տիպ կատարեալ ու շնչասպա՛ւ
 Զօրութի՛ւն արտաշնչեց :

ՄԵԿ. Այ հիմա պէ՛տք է Անտոնիոս
 Զանի ձրգէ բուրովին :

ԷՆՈ. Երբէք չընէր այգպիսի բան -
 Տարիքը բնաւ չի կրնար ան թուսնեցնել , և ոչ սովորա՛նքը
 Հինցընել փոփոխ կերպերն իր անհասնու՛մ ուրիշ կիներ
 Իրենց անուցած ախորժակին կը յափրացնեն , իսկ ա՛օ քաղցած
 կը ձրգէ հո՛ն ուր ամենէն շատ իրըր թէ յագուրդ կուտայ ,
 Զի ամենէն անարգ բաներն վայելութիւն կ'աւանն իր վրայ

- Այնպէս որ սուրբ քուրմերն անգամ աստուծոյ շնորհքն
 Իրեն կուտան երբ անառակ է ան պարզ :
- ՄԵԿ. Եթէ գեղ . շնորհ , գգաստութիւն , համեստութիւն կարող ըլլան
 Անտոնիոսի սիրտը կապել . Հոկտաւիա երկընթէն բաղդ
 Մրն է իրեն :
- ԱԳՐ. Օ՛ն , երթանք : Ազնիւըդ իմ Ննորարբ ,
 Հիւրբս եղէք ցորչափ հոս մնաք :
- ԷՆՈ. Խոնարհարար , պարոն , ձենէ
 Հնորհակալ եմ :
- (ԿԷ ՎԻԲ)

Յեստումն Գ. — Նոյնը — Կեսարի օտնը
 Կը մօնեն Ա.Յոսեփոս , Կեսար , Հոկտաւիա մէջերմին , հեանուղներ :

- ԱՆՏ. Աշխարհքն ու մեծ իմ պաշտօնըս երբեմն զիս պիտի զասեն
 Չեր գրկէն :
- ՀՈԿՏ. Այդ բոլոր ատենը ես աստուածներուն
 Առջև ծունկի աղօթքներըս պիտի ուղղեմ Չեզ համար :
- ԱՆՏ. Գիշեր բարի , տէր իմ : Ի՛մքս Հոկտաւիա , արասներն
 Իմ անունիս գուք մի՛ կարգաք աշխարհի զրոյցներուն մէջ :
 Իմ կարգս ու զիրքս միշտ չեմ պահած ես ուղիղ . բայց ապագան
 Կանոնաւոր պիտի ըլլայ բոլորովին : Գիշեր բարի ,
 Աիրելի՛ տիկին , տէ՛ր իմ , գիշեր բարի :
- ԿԵԱ. Գիշեր բարի :
 (ԿԷ ՎԻԲն Կեսար և Հոկտաւիա , ա՛նիւք՝ Քաց Անթաթոն)
 (ԿԷ Դոէ Քաղաքաւան)
- ԱՆՏ. Քեզի կ'ըսեմ , հիմա ինքզի՛նքդ Եգիպտոս չե՛ս փախարիր :
 ԲԱՂԳ. Իցի՛ւ թէ մնաւ հոնկէ եկած չըլլայի , և ոչ ալ դուն
 Հոն գացած :
- ԱՆՏ. Եթէ կրնաս , պատճառըդ տուր :
 ԲԱՂԳ. Կը տեսնեմ
 Ներքին շարժմամբ , բայց լեզուիս ծայրը չի գար ան , բայց դարձեալ
 Եգիպտոս փութացէք դուք վերըստին :
- ԱՆՏ. Ըսէ ինձի
 Որո՞ն բազզն աւելի վեր պիտի ելլէ , Կեսարի՞ն բա՛զդը
 Թէ ի՛մքս :
- ԲԱՂԳ. Կեսարինը :
 Անոր համար , ո՛վ Անտոնիոս , մի՛ յամենար դուն անոր քով :
 Քու ոգիդ , նոյն այն որ քեզ պահասան է , աշնուական է ,
 Քաղարի , վեհ , անզուգական՝ ուր Կեսարինը չի կենայ ,
 Բայց անոր քով քու հրեշտակդ համակ երկիւղ կը դառնայ ,
 Իրբև թէ զինքը նուաճէր , անոր համար երկուքնուդ մէջ
 Անջրպե՛տ դիր բաւական :
- ԱՆՏ. Ալ մի խօսիր ատոր վրայ :
 ԲԱՂԳ. Քեզի միայն , ալ ո՛չ մէկուն , բայց միայն քեզի : Եթէ անոր
 Հեա որ և է խաղ մը խաղաս , կորսնցնելուդ ապահով ես :

Եւ այդ բնական բաղդի բերմամբ, թէպէտ քու կողմդ ըլլայ գորեղ՝ քեզ կը յաղթէ. քու նըշողութիւնդ կը ստուերի երբ մտաւրդ ան ճառագայթէ: Նորէն կ'ըսեմ, քու ոգի'դ համակ երկնոս է վարելու քեզ անոր մօտ, բայց ան գնալուն՝ վեհագոյն է:

ԱՆԾ. **Պնա հասկէ:** Հիմա ըսէ Անտիգիոսի թէ իրեն հետ Խօսիլ կ'ուզեմ:

(Ալ Տէնի Բաղդ-Բաղդ)

Պարթեւաստան պիտի երթայ: Ըլլայ արուեստ կամ լոկ գիպում, մարդը ըստոյգ խօսեցաւ, քուեայնեքն Անգամ մըտիկ կ'ընեն խօսքին, ու միասին խաղերնուս մէջ իմ մեծագոյն վարպետութիւնս կը նուազի իր բաղդին քով: Եթէ վիճակ քաշենք անոր կը յաջողի, իր արջորնէ'րը Անվրէպ յաղթող կ'ըլլեն իմիններուս հետ կուռի մէջ, Երբ ան ոչինչ, ես ամէն յոյս իմ կողմն ունիմ, և միշտ ի'ր Լորամարգին՝ բոլորակի մէջ բանտարգել, կը յաղթէ Թէպէտ անյոյս, իմինիս: Եգիպտոս պիտի երթամ, եւ թէպէտ այս ամենունութիւնն իմ հանգստիս համար կ'ընեմ, Արեւելքն է իմ հաճոյքըս:

(Ալ Տոնէ Վենտիգիոս)

Օ՞ն եկուր. Անտիգիոս, Պէտք է երթաս Պարթեւաստան. հրամանագիրը'դ պատրաստ է, Հետեւէ ինձ ու կը ստանաս:

(Ալ Տէնի)

Յեսարամ Պ. — Նոյնը — փոզոց մը
Կը մտնեն Լեպիսոս, Մեկեմաս եւ Ագրիպպա:

- ԼեՊ.** Ալ մի կըրէք նեղութիւն, կ'աղաչեմ, շտապեցէք Զօրագլուխնուդ ետեւէն:
- ԱԳՐ.** Պարոն, Անտոնիոս
 չիշդ մէկ համայր Հոկտաւիայէն առնելուն պէս, կուգանք մենք:
- ԼեՊ.** Մինչև ձեզ ձեր գինուորի հագուստին մէջ տեսնելըս,
 Որ զոյգիդ ալ պիտի վայլէ, մընաք բարով:
- ՄեՎ.** Ճամբուն նկատմամբ
 իմ ըմբռնումս, Չենէ առաջ մենք պիտի լե'որ գտնուինք,
 Լեպիտոս:
- ԼեՊ.** Աւելի կարճ է Ձեր ճամբան, իմ խորհուրդներս
 Զիս շատ հոս հոն կը քաշեն: Իմ վրաս երկու օր կը շահէք:
- ՄեՎ.** } Պարոն, բարի յաջողութիւն
- ԱԳՐ.** } երթաք բարով:
- ԼեՊ.** } (Ալ Տէնի)

**Տեսարան Ե. — Ազնեմանդրիս — Կլեոպատրայի պալատը՝
Կը մանեն Կլեոպատրա, Շարմիան, Իռաա եւ Ալեքսանդր :**

ԱԼԷՌ. Քիչ մը նուագ սուէք ինծի, նըւագ՝ սընճնդ մեյամաղձիկ
Մեզի նըման սիրազբա՛ց Տոգններու :

ՍՊԱՄ. Օն՝ նուագ՛ Տոգ :
(Կը յանկ Կերթիկ Մարդեան)

ԱԼԷՌ. Թող մընայ, երթանք գնդակ խաղալ : Եկու՛ր, Շարմիան :

ՇԱՐ. Թեւս կը ցաւի : Լուսադոն է Մարդիանի հետ խաղաք :

ԱԼԷՌ. Կնոյ մը համար ներքինիի հետ խաղալ նոյն է կընոջ
Հետ խաղալ : Եփէ՛ք, պարոն, կը խաղաք դուք ինծի հետ :

ՄԱՐԿ. Արշափ որ կրնամ, տիկին :

ԱԼԷՌ. Եւ երբ մարի կամք ցոյց տրուի, թէպէտ ան շատ թերի մընայ,
Գերակատարն արժանի է ներողութեան : Այլ չեմ ուզեր :
Տուր իմ կարթըս ինծի, երթանք գետեղիք : Հոն հեռուանց
Նուակի ձայնով, թեփոտ ձուկեր պիտի որսամ, իմ կեռ երկաթըս
Պիտի թափ անցնի անոնց լըպիրձ ձնօտներն ու երբ վեր
Քաշեմ՝ գանձըք, ամէն մէկն Ենտոնիոս մը պիտի ես
Համարիմ ու՛ ըսեմ, հա՛, հա՛, բռնեցի քեզ :

ՇԱՐ. Ի՛նչ գուարթ խաղ՝
Կատակ էր ան, երբ դուք գըրու գըրիք ձեր ձուկ որսալուն վրայ,
Եւ Ձեր լուզորդն իջաւ փուրն ու անոր կարթին ազած մէկ ձուկ
Մը անցուց գոր եռանդով ան վեր քաշեց :

ԱԼԷՌ. Այն ատեն, ո՛վ ժամանակ,
Ինչպարզըս համբերութի՛նը հասցուցի, ու ան գիշեր
Ինչուսմովըս համբերութի՛նը ետ բերի, և միւս առտու
Իննրորդ ժամը դեռ չեղած, արբեցուցի զինքն անկողին,
Յետոյ վրան դրի հագուստներս ու վերարկուս, մինչ ես
Փոխպպի իր թուրը մէջքըս կապեցի :

(Կը յանկ պարթմոթեր) Իտալիայէ՛ն

Լուր կոյ ո՛հ : Շուտ կըռէ՛ բերրի լուրերդ ականջիս մէջ
Որ երկա՛ր ատեն անբեր մընացած է :

ՊՏԳՄ. Տիկին, տիկին :

ԱԼԷՌ. Ենտոնիոս միթէ մեռա՛ւ : Եթէ աս ըսես, անզգամ,
Կը մեռցընես քու տիրուհիդ, բայց եթէ լաւ ու ազատ
Սնոր լուրն ինծի բերես, աս քեզ ոսկի, ու ահա իմ
Կապուտագոյն երաններս համբուրելու : ձեռք մը գոր
Թագաւորներ կարօտ շրթով լափած են ու դողապին
Համբուրած :

ՊՏԳՄ. Նախ, տիկին, լաւ է ան :

ԱԼԷՌ. Քեզ աւելի՛
Աւրեմն ոսկի : Բայց հոս նայէ, մենք սովոր ենք ըսել նոյնպէս
Թէ մեռնողները աղէկ են : Գործը հո՛ր բեր, ու ես ոսկին
Ձոր քեզ տըւի կը հալեցնեմ ու քու շարդուց կոկորէզ վար
Կը հասցնեմ :

ՊՏԳ. Ազնիւ տիկին , ժտիկ ըրէք :

ԿԼԷՈ. Լա՛ւ , Լա՛ւ , ըսէ .
 Մտիկ կ'ընեմ՝ բայց դէմքիդ վրայ բարի չկայ , եթէ լաւ ու
 Ազատ ըլլայ Անտոնիոս — սյգպէս ինքնո՛ւ դէմք պէտք էր
 Ատանկ բարի լուր փողկելու աւետելու : Եթէ լաւ չէ ,
 Պէտք է գայիր օձապըսակ Մեգերայի նըման , ո՛չ թէ
 Չեւական մարդու մը պէս :

ՊՏԳ. Կը հաճի՞ք ինձ միտիկ ընել :

ԿԼԷՈ. Սրտէս կ'ուգայ
 Քեզի զարնել դեռ բերանըդ չբացած . սակայն դարձեալ
 Եթէ ըսես կ'ապրի , Լա՛ւ է Անտոնիոս . կամ բարեկամ
 Կեսարի հետ , կամ գերի չէ բռնուած ոնկէ . քեզ ոսկիի
 Տարափի մէջ կը կեցընեմ , ու մեծագին մարգարիտներ
 Կը տեղացնեմ քու վըրայ :

ՊՏԳ. Տիկին , լաւ է ,

ԿԼԷՈ. Ի՛նչ լաւ ըսիր :

ՊՏԳ. Եւ բարեկամ Կեսարի հետ :

ԿԼԷՈ. Գուն պարկե՛շտ մարդ ես իրաւ :

ՊՏԳ. Ան ու Կեսար աւելի մեծ բարեկամ են քան երբէք :

ԿԼԷՈ. Թող բողբոջ քեզ շինուի ինէ :

ՊՏԳ. Բայց սակայն , մե՛ծըդ Տիկին :

ԿԼԷՈ. Ես չեմ սիրեր բայց սակայն . ան՝ նախընթացն իր բարի
 Կը ստորնացնէ . բայց սակայն երկայ գրողին : Բայց սակայնը
 Բանտապահ մ'է որ մէջտեղ պիտի բերէ չարագործ
 Մը հրէշային : Բարեկամ , քու նիւթերուդ ծրարն ամբողջ ,
 Խնդրեմ թափէ սկանջիս , Լաւն ու բարին միահաղոյն :
 Բարեկամ է Կեսարի հետ , կ'ըսես առողջ վիճակի մէջ
 Ու ազատ է կ'ըսես նաև :

ՊՏԳ. Ազա՛տ , տիկին , ո՛չ ես չտուի
 Այդպիսի լուր : Կապուած է ան Հոկտաւիային :

ԿԼԷՈ. Ա՛ր բարի
 Գործին համար :

ՊՏԳ. Շատ բարի գործի մ'համար անկողնի մէջ :

ԿԼԷՈ. Գոյնըս գընաց , Շարմիան :

ՊՏԳ. Ամուսնացած է ան , տիկին ,
 Հոկտաւիայի :

ԿԼԷՈ. Ամենէն գարշ ժահրոտ ժանտախտը բռնէ քեզ :
 (Վա՛ր է շա՛տ)

ՊՏԳ. Ազնիւ տիկին , համբերութի՛ւն :

ԿԼԷՈ. Ի՛նչ կ'ըսես հոգ : Գնա՛ կորսուէ՛ ,
 Չարհուրելի ստոր արարած , թէ ոչ աչքերըդ կը հանեմ
 Գնտաղնեւոր պէս կը նետեմ սոքիս առջև , գըլուխդ անմայ
 Կը դարձընեմ :
 (Վե՛ր է քա՛նք)

Աղջուրի մէջ պիտի եփուիս , երկարաձիգ խարշատումով
Տանջիկ տանջիկ :

ՊՏԳՄ- Աղնիւ տիկին , լուրը բերողն ես եմ , բայց ոչ
Խնամախօսն ալ :

ԿԼԷՌ- Հիմա բսէ որ այդպէս չէ , գաւառ մ'ամբողջ
Կուտամ քեզի ու բարձրագլուխ կ'ընեմ պատուով - զիս կատողութեան
Գրքագուռուգ համար կերած հարուածըդ քեզ հաշտութեան ուխտ
Պիտի կազմէ ու ես վրբան կ'աւելջընեմ գեռ ինչ պարգև
Որ դուն կրնաս համեստօրէն խնդրել մնէ :

ՊՏԳՄ- Ամուսնացած
Է ան , տիկին :

ԿԼԷՌ- Սրիկայ , ա՛լ բաւ է որչափ որ Կարեցար :
(Իտլո՞ն մը էլ էտե՞ն)

ՊՏԳՄ- Փախիմ ուրե՞ն : Ի՞նչ միտք ունիք , տիկին : Յանցանք ես չեմ գործած :
(Էլ Տիկին)

ՀԱՐ- Բարի տիկին , ինքըզինքնուզ տէր եղէք : Մարդն անմուղ է :

ԿԼԷՌ- Կան անմուղներ որ կայծակին զարկուածէն չեն խուսափիր .
Թող Եգիպտոս լուծուի հալի Նեղոսի մէջ , և հեղհամբոյր
Արարածներ ա՛նքըր սձ ու իժ դառնան : Կանչէ նորէն
Սա վատ ըստրո՛ւկը . թէպէտ խելահարուած , խածնելու չեմ
Ձեռքը ես : Օն , կանչէ :

ՀԱՐ- Կը վախնայ գալ :

ԿԼԷՌ- Վընաս չեմ՝
Ըներ իրեն .

(Շտրօն էլ Տիկին)

Այս ձեռքերն ազնուութենէ կը թերսնան

Որ կը զարնեն ինէ ստոր մէկ անին 'մ' մինչդեռ ե՛ս

Ինքըս պատճա՛ռը տըւած եմ ինքըզինքիս *

(Կը Գնի Շտրօն և գորգառոր)

Եկ՛ւր , պարոն :

Թէպէտ ուղիղ , բայց ոչ երբէք բարի է չար լուր բերել

Հնորհասոր լուր մը հազար բերանով սուր բայց թող գէշ լու՛րը

Ինքըզինքն յայտարարէ , երբ գպացուի :

ՊՏԳՄ- Պարտքըս ըրի :

ԿԼԷՌ- Ամուսնացած է ուրեմն :

Իմ ատածէս աւելի չե՛մ կրնար հիմա քից ատել

Եթէ նորէն այո՛ ըսես :

ՊՏԳՄ- Ամուսնացած է , տիկին .

ԿԼԷՌ- Տունըդ քանդեն սատուածներն , զե՛ս ստոր փայլ ես յամուած :

ՊՏԳՄ- Սո՛ւտ խօսելու եմ , տիկին :

ԿԼԷՌ- Ո՛հ իցի՛ւ թէ սուտ խօսելիր

Եւ թող կէսն Եգիպտոսիս ջուրերու տակ ծածկուած ըլլար

*) [Ընկ կ'ուզի « Թոյ » ցալով որ ես Ահտնիսի համար ունեցած սիրոյս այս
աստիճան գերի դառնամ :

Ու աւագան գարձան թեփա՛տ օձերու: Գնա՛ կորուսէ՛:
Դեմքըդ նարկիդ եթէ նկարուած ունենայիր , ամենատգեղ
Գիտի ինձի երեւոյթի :

ՊՏԳ. Զեր բարձրութեան ներողութի՛ւնը

կը հայցեմ :

ԿԼԷՌ. Ամուսնացա՞ծ է ըսիր :

ՊՏԳ. Մի՛ բարկանայք

Որ չեմ ուզեր Ձեզ բարկացնել : Ըստ անարգար կը թուի Ձեր իսկ
Ինձ բսել տուածին համար պատժելը զիս : Ամուսնացած
Ի Հոկտաւիոյ :

ԿԼԷՌ. Ա՛հ , ի՛նչպէս անոր յանցա՞նքը քեզ սրիկայ

Մը կը գարձնէ , դուն որ հաստատ գիտցածըդ չես : Գընա՛ սրկէ :
Քու Հըռոմէն հետըդ բերած վաճառքներըդ ամէնքն ալ
Յուշ են ինձի : Զեռըդ մընա՛ն , ու անոնցմէ տունդ աւելիր :

(Կը Տիկնի գաթաճաշուրը)

ՇԱԲ. Բարձրք տիկին բարեհաճ , համբերութի՛ւն :

ԿԼԷՌ. Անտանիտս

Գոված ստենս , կեսարը վար գարկած եմ ես :

ՇԱԲ. Ըստ հեղ , տիկին :

ԿԼԷՌ. Հիմա անոր հատուցումն է աս ինձի : Տա՛ր զիս հոսկէ :

Կը նուաղիմ , իռա՛ս , Ըա՛րմիան : Բան չի կայ : Գնա սա մարդուն ,
Այգբաս՛ , ըսէ որ տայ տեղեկութիւն Հոկտաւիոյ կերպարանքին ,
Ցարէքին , բընութեանը վըրայ և գուրթ չի ձգէ՛
Պոյնը մազին : Ըուս լուր բեր ինձ :

(Կը Տիկնի Ալիտաս)

Յաւիտեա՛ն թող երթայ .

Ո՛չ , չկրճայ՝ — Ըարմիան , թէպէտեւ ան մէկ կողմէն

Մեղուսայի մը պատկերն է , միւս կողմն ո՛հ Արէս մըն է՝ :

(Մարտիճին)

Գատուիրէ՛ Այգբասին լուր բերէ ինձ թէ հասակն

Ինչքան բարձր է : Մեղքըցիր զիս , Ըա՛րմիան , բայց մի՛ խօսիր ինձի :

Իմ սենեակըս տար զիս , օ՛ն :

(Կը Տիկնի)

Տեսարան Զ. — Միտեմաի տօս .

Փոզաճաշոյն : Կը մտնեն Պոմպէտոս եւ Մեմաս միկ կողմէն .

փողով եւ բմբուկով ուրիշ կողմէ՛ կեստը , Անտանիտս ,

Լեպիտոս , Մեկեմաս , զօրհերով , զիմուսուական քայլով :

ՊՈՄ. Ձեր պատանդներն իմ քովս են , նոյնպէս ունիք դուք իմիներս .

Եւ միտսին պիտի խօսինք՝ պատերազմի չի ձեռնարկած :

ԿԵՍ. Ըստ պատշաճ է որ խօսելու գանք մենք նա՛խ , և ճիշտ ասոր

*) Այճարկութիւն հիմ ասեմներ օտս սարածուած այն ճկարճերուն՝ որոնք դիտող երբ
մէկ կողմ մը կեցած նայէր , մէկ կերպ անձ մը կը ցուցնէին եւ երբ միւս կողմ կեցած
նայէր , բոլորովին օտքեր անձ կամ պատկեր կը ցուցնէին :

Համար զրկած ենք նախապէս գրաւոր մեր մտադրութիւնն ,
Որ , եթէ վրան խորհած ես , գիտցուր մեզի թէ քու դժգոհ
Թուրքը կապէ՞ պիտի իր տեղն ու ետ տանի Սիկիլիա
Բազում մաստաղ Հասակագեղ երիտասարդ որք այլապէս
Պիտի կորուստ երթան Հոս :

ՊՈՄ. Չեզ երեքնուգ միասին ,
Այս մեծատարր աշխարհիս միակ աւագնեբրուգ , աստուածնեբրուն
Գլխաւոր գործիչնեբրուգ կ'ըսեմ ահա թէ չեմ գիտեր
Ինչո՞ւ Հայրըս վրեժխնդրի կարօտ մընայ , մինչ ունի ան
Զաւակ մը ու բարեկամներ . քանի որ Եուլիոս Կեսար
Որ Փիլիպպի ազնիւ Բրուտոնն եկաւ խռովել ոգեղարձիկ ,
Հոն տեսաւ իրեն Համար Չեր գուն գործինն : Ի՞նչ էր այն
Որ Կասիոսը գունատ դրոշմ գաւի , ի՞նչ էր որ
Հանրամեծար , պատուաւոր Հռոմէացւոյն՝ Բրուտոսին
Միւս գինեալ ընկերներուն Հետ միասին — ամէնքն աղւճոր
Ազատութեան սիրաբլուններ — արիւնո՞վ ուռգել տուաւ
Կապիտոնն , եթէ ոչ սա՞ որ կ'ուզէին թէ մէկ մարդ մը
Սոսկ մարդ մ'ըլլայ : Եւ ճիշտ ինչ ան սարքել տուաւ
Իմ սորմիղըս որուն բնան տակ կը փրփրայ ծովը ցաւկոտ ,
Որով միտք էր պատուհասել ապախտիքն որ չարակամ՝
Հըրոսմ թախից ազնուականն Հօրըս վըրայ :

ԿԵՍ. Մի՛ այդքան շուտ :
ԱՆՏ. Դուն չես կրնար մեզ , Պոմպէ՛ , ահաբեկել քու նաւերովդ :
Կը խօսինք Հէսարդ ծովու վրայ . ցամաքի վրայ քաղ գիտես թէ
Քանիպատիկ աւելի ենք մենք քննէ :

ՊՈՄ. Ցամաքի վրայ
— Իրաւ ես — դուն աւելի ունիս ինչ Հօրըս տունը
Չոր չես վճարած : Բայց քանի որ կուկուկն իրեն չի շիներ տուն ,
Մէջը մնացիր ցորչափ կրնաս :

ԼԵՊ. Հընորհ ըրէք մեզ բսելու
— Զի այդ խօսքերն մեզ ներկայէն կը շեղեցնեն — թէ ի՞նչպէս
Կ'ընդունիք մեր Չեզ զրկած աւաջարկներն :

ԿԵՍ. Խնդիրն հոր է :
ԱՆՏ. Որոնց մի՛ հաճութիւն տաք աղաչուելով , այլ կշռելով
Ընդունուելու արժէնքին :

ԿԵՍ. Եւ դեռ անոնց հետագան ,
Եթէ ուզէք աւելի մեծ բազդի ձգտիլ :

ՊՈՄ. Կ'աւաջարկէք
Դուք ինձի Սիկիլիան ու Սարաինիան , և ես պետք է
Նոովը սրբեմ ծովահէնէ բոլորովին , յետոյ զրկեմ՝
Հըրոսմ՝ ցորենի այսքան չափեր . երբ այս միտքն որոշուի ,

Ք մեն Պոմպէուսի եւ Յուլիոս Կեսարի մէջ անագին ոգորումէն յետո՞ւ երբ առաջինը
Փարալիս վճարական պարտ:քինը կրեց , Կեսարի կուսակցութեան պահակներէ ասեռ
գաւեցին նախաւաչ կուսակցութեան պահակներէ տուները , եւ Մարկ Անտոնիոս տուն
սր՝ որ աւագ մենն Պոմպէի յնակութիւնն էր :

Պիտի մեկնիչք չի հերձուտած մեր թրի բերան ու ետ տանիչք
Մեր սասարնե՛րը չի գրծուած .

ԿեՍ. }
ԱնՏ. } Այո՛, ա՛տ է մեր առաջարկ :
ԼեՊ. }

ՊՈՄ. Գիտցէ՛ք ուրեմն, ես հոս եկայ Ձեր առաջ Ձեր առաջարկի
, Ընդունելու պատրաստ մի մարդ . բայց Անտոնիոս նեղարտութիւն
Տուաւ ինձ քիչ մը . թէպէտ ըսելս անոր գոյեասն առնէ տանի .
Պէտք է գիտնաք թէ երբ կեսար ու Ձեր եղբայր կռուի էին ,
Ձեր մայրն եկաւ Սիկիլիա և ջերմ դըտաւ բարի գալուստն
Ու մտերմիկ :

ԱնՏ. Լըսած եմ ես առ Պոմպէոս ու շատ պատրաստ
եմ իմ առա՛տ շնորհակալիքս յայտնելու զոր Ձեզ պարտիմ :

ՊՈՄ. Տուէք ինձի ձեռքերնիդ : Չկարծեցի, պարոն, որ Ձեզ
Հանդիպիմ հոս :

ԱնՏ. Արեւելք անկողիննե՛րը փափուկ են ,
Եւ Ձեզ պարտիմ շնորհակալիք որ զիս հոս կոչած եղաք
Մըտագրածէս կանխագոյն, զի շահաւոր ելայ ատով :

ԿեՍ. Վերջին անգամ Ձեզ տեսնելէս ի վեր Ձեր վրայ փոփոխում կայ :

ՊՈՄ. Կարելի է . սաչափն ըսեմ թէ չեմ գիտեր ի՛նչ հաշուենիչ
Գէմքիս վրայ կը խաղցընէ բաղղը դժնէ . սակայն երբէք
Ներսըս մուտ չի պիտի գործէ որ սիրտս իրեն ծառայ ընէ :

ԼեՊ. Բարի դիպում :

ՊՈՄ. Յուսամ այդպէս, Լե՛պիտոս : Այսպէս հիմա
Համաձայն ենք . կը հայցեմ որ մէջերնիս հաւանութեան
Գաշինքը գրի առնուի ու կընքուի :

ԿեՍ. Ասկէ ետք ա՛տ
կայ ընելու :

ՊՈՄ. Գեռ չի գատուած՝ ուրախ խնջոյք մենք պիտի տանք
Իրարու , և վիճակով թէ ով առաջ պիտի սկսի :

ԱնՏ. Ես Պոմպէոս :

ՊՈՄ. Ո՛չ, Անտոնիոս . վիճակ քաշէ, բայց սկիզբէն
Եւ կամ յետոյ , եգիպտական Ձեր փափկանուրբ խոհեղութիւնն
Անուն ու յարգ պիտի ստանայ : Լըսած եմ թէ Յուլիոս կեսար
Հացկերոյթով հոն միս կապեց :

ԱնՏ. Շատ բաներ էք գուր լըսեր :

ՊՈՄ. Բարի մտքով ըսի , պարոն :

ԱնՏ. Ու անոր հետ բարի խօսք :

ՊՈՄ. Գէթ առ է իմ լսածըս :

Ու գեռ լըսած եմ նաև թէ Ապոլոգոս օր մը տարաւ . . .

ԷնՈ. Աչ բաւ է առ , ըսենք տարաւ , լըմըննայ :

ՊՈՄ. Պաստառի մէջ թագուհի մը կեսարին :

ԷնՈ. Կը ձանձնամ ես

ՊՈՄ. Քեզ հիմա . ի՛նչպէս կ'իրթաս ; զօրական :

ԷնՈ. Լաւ և պէտք է

Որ լուս ըլլամ, զի կր տեսնեմ շորս խնջոյքի պատրաստութիւն
կը տեսնուի :

ՊՈՄ. Տուր ինձ քու ձեռքըդ որ սեղմեմ — Երբէք չեմ
Ես քեզ ատած . — Տեսած եմ քու կոտիլըդ , երբ արի գնացքըդ
Իմ նախանձըս շարժած է :

ԻՆՈ. Պարոն , երբէք Չեք վրայ շատ սեր
Չեմ ունեցած , բայց գոված եմ Չեզ երբ գո՛ւք իմ ըսածէս
Տասն անգամ աւելիին արժանաւոր գանուած էք :

ՊՈՄ. Ախորժ կուգայ պարզիտութիւնդ : Ան քեզ բընաւ գէշ չի վայլեր :
Յոկանաւիս վրայ ամէնքնիդ կը Տրուելիեմ Տեսքը , Կ'երթա՞ք
Դուք առջեւէն :

ԿԵՈ. {
ԵՆՏ. { Դո՛ւք , պարոն , մեզի ձանբան ցուցուցէք :
ԼԵՊ. {
ՊՈՄ. Եկէք , օն :

(Կը Տիկնի - Դիւզ՝ Բոջի Մենու ու Ենթոցքոն)

ՄԵՆ. (Մեկուսի) Քու Տայրդ , Պոմպէտո՛ս , երբէք ըրած չգիտի ըլլար այս

դաշինքը : —

(Ենթոցքոնի) Ես ու դուք տեսած ենք զիրար :

ԻՆՈ. Ծոզու վրայ , կարծեմ :

ՄԵՆ. Այո , պարոն

ԻՆՈ. Աղէկ գործ տեսաք ծովի վրայ ,

ՄԵՆ. Եւ դուք ցամաքի վրայ :

ԻՆՈ. Ով զիս գովէ . ես ան գովելու պատրաստ եմ , թէպէտ ցամաքի վրայ ըրածս
չկրնար ուրացուիլ :

ՄԵՆ. Եւ ոչ ալ ծովի վրայ իմ ըրածս :

ԻՆՈ. Այո՛ , կոյ բան մը զոր կրնաք ուրանալ՝ նոյն իսկ ինքզինքնիդ ազատելու համար .
մեծ աւագակ մը եղած էք ծովի վրայ .

ՄԵՆ. Եւ դուք ցամաքի վրայ :

ԻՆՈ. Ատ կէտին կ'ուրանամ ցամաքի սպասս : Բայց տուէ՛ք ինձ Չեք ձեռքը , Մենաս .
Եթէ մեր աչքերը իշխանութիւն ունենային , կրնային հիմա բռնել երկու աւագակներ որ կը
համբուրուին :

ՄԵՆ. Ամէն մարդոց դէմքերը վստահելի են , ինչ որ ալ ըլլայ ձեռքերնին :

ԻՆՈ. Բայց երբէք չկայ աղւոր կին որ վստահելի դէմք ունենայ :

ՄԵՆ. Ձուր բամբասանք չէ : Սիրտ կը գողնան :

ԻՆՈ. Հոս եկանք ձեզի հետ պատերազմելու :

ՄԵՆ. Իմ մասին , կը ցարձի որ խմելու թափուեցաւ գործը : Պոմպէտո այս օրս ծիծաղե-
լով մը իր բաղդը ձեռքէ կը հանէ :

ԻՆՈ. Եւ եթէ ձեռքէն հանէ , ապահովաբար , արտասուելով չի որ ես կրնայ բերել
նորէն :

ՄԵՆ. Ճիշդ ըսածնուդ պէս , պարոն : Չէինք սպասեր հոս Մարկ Անտոնիոսի . խնդրեմ,
իրա՛ւ Կէոպատրայի հետ ամուսնացած է :

ԻՆՈ. Կեսարի քոյրը Հոկտաւիա կը կուտի :

ՄԵՆ. Ստոյգ է , պարոն . Կայիտ Մարկելլոսի կինն էր :

ԻՆՈ. Բայց հիմա Մարկոս Անտոնիոսի կինն է :

Մենք Ի՛նչ , խնդրեմ :

Էն՞ն՝ Ոտոյգ է :

Մենք Ա՛յն ժամանակ կեսաբն ու ան յաւիտեան կապուած են իրարու :

Էն՞ն՝ Եթէ ես պարտաւոր ըլլայի գուշակութիւն ընելու այս միացումին վրայ , այդ կերպ չէի կանխատեսեր :

Մենք Կարծեմ այդ խորհուրդին օգտի նկատումը աւելի գործ տեսաւ այդ ամուսնութեան մէջ քան թէ երկու կողմանց սերը :

Էն՞ն՝ Ես ալ ոչպէս կը խորհիմ : Բայց պիտի տեսնէք , իրենց բարեկամութիւնը միասին կապել թուող կապանքը ի՛սկ պիտի ըլլայ իրենց բարեկամութեան խեղդիչը : Հոկտաւեան մաքուր , ցուրտ ու ծանր բայք ու վարք ունի :

Մենք Ո՛վ չուզեր իր կրնոջ այգպէս ըլլալ :

Էն՞ն՝ Ան որ ինքը ատանկ չէ , այսինքն Կարկ-Անտոնիոս : Անիկա նորէն իր եգիպտական սուրճով կերակուրին պիտի դիմէ , այն ժամանակ Հոկտաւիոյի Տառաքները պիտի փչեն Կեսարին կրակը վառեն , և ինչպէս առաջ ըլի . ան որ իրենց բարեկամութեան ուժն է , անմիջական առիթը պիտի ըլլայ իրենց պառակտումին : Անտոնիոս գոհացում պիտի տայ իր սերին հոն ուր է ան , հոս լոկ իր օգտին հետ ամուսնացաւ :

Մենք Այդպէս կրնայ ալ պատահիլ : Եկէք , պարոն , կ'ըլլէ՞ք նա : Կենաց մը ունիմ ձեզի :

Էն՞ն՝ Պիտի ընդունիմ գայն , պարոն , վարժեցուցիք մեր կոկորդները Եգիպտոս :

Մենք Օ՛ն , երթանք :

Յեսարամ է . — Միսեհով լեռան առջեւեքը — Պոմպէայի օտարիկն վրայ , նուագաձուրձիւն .

Կը մտնեն երկու երեք ծառաներ սեղանով մը :

Ա. ԾԱՌԱՅ . Հոս պիտի ըլլան , մա՛րդ : Ոտքերնուն վրայ տնկուածնին արդէն խախուտցած է . պտըտիկ հոզ մը գետին պիտի կործանէ զիրենք :

Բ. ԾԱՌԱՅ . Լեպիտոսին երեսները կ'այրին :

Ա. ԾԱՌԱՅ . Մնացուկներ խմել տուեր են իրեն :

Բ. ԾԱՌԱՅ . Երբ իրար խթեն կատակներով , «Ալ մ'ընէք» կը պողայ , անոնք իր ազաչանքին կը պահեցնէ , ինքքզինքն ալ՝ խմելիքին :

Ա. ԾԱՌԱՅ . Բայց ատ աւելի մեծ հակառակութիւն կը հանէ իր ու իր խելքին մէջ :

Բ. ԾԱՌԱՅ . Բայց ատանկ կ'ըլլայ մեծ մարդերու ընկեր ըսուելով անուն ունենալը : Հա ինծի օգուտ չունեցող եղէգ մը , հա՛ տապար մը որ չեմ կրնար վերցընել :

Ա. ԾԱՌԱՅ . Խոշոր դորտի մը մէջ մտցուիլ ու մէջը շարժելը չտեսնուիլ կը նմանի աչք կենալիք տեղը ծակեր գտնուելու որոնք խելջուկրակ կերպով անճրագ կը ձգեն ու կ'անճրկեն այսերը :

(Փողի վրայ եղանակ մը կը հնչեցնեն — կը մտնեն Կեսար , Անտոնիոս , Լեպիտոս , Պոմպէայ , Ագրիպպա , Մեկեմաս , Էնոքարտոս , Մենաս , ուրիշ սպանեորտ հնչ) :

ԱՆՑ . (Կեօքին) Այսպէս կ'ընեն . Նեղոսին ջրին հո՛սումը կը շարին Բուրգին վըրայ աստիճան-նշաններէն . բարձրութենէն , ճաճութենէն կամ միջինէն կը դիտնան թէ պարա՞րտ տարի Պիտի ըլլայ թէ նուազ . որքան բարձրը Նեղոսն ուռի , Այնքան առատ կը խոտտնայ : Երբ կը քաշուի , սերմնացանն իր հատիկները տիզմին , սրկին վըրայ կը ցանէ Ու շուտ մը հո՛ւնձքը կ'առնէ :

ԼԵՊ . Տարօրինակ օձեր ունիք դուք հոնտեղ :

ԱՆՑ . Կայ , Լեպիտոս :

ԼԵՊ. Եգիպտոսի օձերնիդ տիղմերնէդ յառաջ կուգայ արեւնուդ ազդեցութեամբ . նոյնպէս կոկորդիլոսնիդ :

ԱՆՏ. Այդպէս են :

ՊՈՄ. Նստեցէք, ու գինի հոգ . Լեպիտոսի կենացը :

ԼԵՊ. Պէտք եղածին պէս աղէկ չեմ գգար, բայց բնաւ ետ չեմ մտար :

ԻՆՈ. Ոչ մինչև քնանալդ, մինչև ան ատեն շատ յառաջ գացած պիտի ըլլաս վախեմ :

ԼԵՊ. Մ'ըսէք. ապահով ես լսած եմ որ Պտղոմեանց փրփուբքները (բարբաբը) շատ պատուական բաներ են, ատոր ըսելիք չկայ, լսելը լսած եմ :

ՄԵՆ. (Մէնտոյ Պոնտոսի) Պոմպէ. մէկ բառ :

ՊՈՄ. (Մէլ. Մէնտոյ) Ահանջէս վար, ըսէ, Ի՞նչ է :

ՄԵՆ. (Մէլ. Պոնտոսի) Շատ կը խնդրեմ, ձեզ ամթո՞ւրդ, ծովապետ, ու լըսէ ինձ Որ բառ մ'ըսեմ :

ՊՈՄ. (Մէլ. Մէնտոյ) Համբերէ. մէկ պահե՛կէն : Այս գինին

Լեպիտոսի կենացն է :

ԼԵՊ. Ի՞նչ կերպ բան է կոկորդիլոսնիդ :

ԱՆՏ. Ձե մը ունի, պարոն, որ ձիչդ իր ձեն է. ու որքան լայնութիւն ունի ձիչդ ան լայնքն է, ձիչդ բարձր եղածին չափ է բարձրութիւնը, ու կը շարժի իրեն յատուկ գործարաններովը, կ'ապրի իրեն առած սնունդովը, ու կենսի տարւոյնը անգամ մը էր իր մէջէն դուրս ելլեն, կը հոգեփոխի :

ԼԵՊ. Ի՞նչ գոյն ունի :

ԱՆՏ. Ինք իր գոյնը :

ԼԵՊ. Տարօրինակ օձ է .

ԱՆՏ. Ի՞նչ : Ու արցունքներն ալ թաց են :

ԿԵՍ. Այս նկարագրութիւնը պիտի գոհացնէ՞ զինքը :

ԱՆՏ. Պոմպէին իրեն նուիրած կենացներովը պէտք է գոհացնէ, եթէ ոչ հեշտապէս կեցիկին մեծն է :

ՊՈՄ. (Մէլ. Մէնտոյ) Գնա կորիք, պարոն, կորիք : Խօսելու ուզածդ է առ նորէն . Գընա ըրէ ըսածըս : Ռ՛ւր է սպասած բաժակըս :

ՄԵՆ. (Մէլ. Պոնտոսի) Հաւատարիմ ծառայող հանձնատէրս սիրուն, եթէ կ'ուզես լըսել, ել ամոռնդ :

ՊՈՄ. (Մէլ. Մէնտոյ) Խենթեցեցեց ես դուն կարծեմ : Ի՞նչ կայ եղած (Կ'ելլէ տեղէն աս Քի կողմէն Կուլտ)

ՄԵՆ. Ես միշտ Ձեր բազդ ու վիճակին ջերմ հետեւող մ'եղած եմ :

ՊՈՄ. Հաւատարիմ ծառայող մը եղած ես շատ : Ա՞ն է ինձի Ընկիւրդդ : — Չուստի եղէք, տեսը իմ :

ԱՆՏ. Այս մասնիչ

Աւաղուտէն, Լեպիտոս, հետու կեցիք, կ'ընկուզես :

ՄԵՆ. Կ'ուզե՞ս որ ողջ աշխարհի տէրն ըլլաս դուն,

ՊՈՄ. Ի՞նչ կ'ըսես :

ՄԵՆ. Կ'ուզե՞ս որ դուն ողջ աշխարհի տէրն ըլլաս : Երկրորդ անգամ եղաւ աս :

ՊՈՄ. Ի՞նչպէս պիտի ըլլայ ատ .

ՄԵՆ. Միայն բացուէ

Գաղտնիարին ու թէպէտ իմ աղքատ ըլլա՛լըս գիտես,

Ես ան մարգն եմ որ ողջ աշխարհը քեզ կրնամ պարգեւել :

ՊՈՄ. Աղէկ մը դուն արբա՞ծ ես :

ՄԵՆ. Ոչ, Պոմպէ, ես խընամով

Չգոյշ կեցայ խըմկէ : Գուն երկրաւոր Արամազդն ես ,

եթէ ըլլալ սիրտ ընես : Ինչ որ երկինք կը պարուրէ ,
Կամ ովկիան ծայրափակէ , քուկդ է եթէ ուզես ստանալ :

ՊՈՄ. Տոյց տուր ինծի թէ ի՞նչ կերպով ,
ՄԵՆ. Այս երեք բաժանւորներն

Աշխարհէս , այս մրցակից պետերը քու նաւիդ մէջ են .
Թող տուր կտրեմ պարանն ու՝ երբ բացն ելլենք մենք ծովուն
Սուրբ զընենք կոկորդնուն : Քուկդ է ամէն ինչ որ հօդ է :

ՊՈՄ. Ա՛Տ պէտք է ատի ըրած ըլլայիր գունն , 'ւ ոչ թէ ինծի
Վրան խօսած : Իմ կողմէս ատ՝ անդգամութիւն է գարշելի .
Իսկ քու կողմէդ՝ բարի ըսպաս պիտի ըլլար : Պէտք է գիտնաս ,
Գընա զըզճճ՝ որ ընդուդ այդպէս մտանեց քու գործըդ .
Երբ գործուած ըլլար անյայտ , յետոյ ես գայն լաւ գործուած
Պիտ՝ գտնէի , բայց ես պարտիմ՝ դատապարտել զայն Հիմա :
Դադրէ մտքէդ ու խըմէ :

ՄԵՆ. (Մէկտանի) Ատոր համար ալ չըպիտի
Բնաւ հետեւիմ՝ քու նուազած նրսեհիդ : Փնտրուողն .
Ու չառնողն երբ անգամ մը ընձեռուի , ալ գտնելիք
Չունի բընալ :

ՊՈՄ. Կենացն է աս Աեպիտոսին :

ԱՆՏ. Առէք տորէք
Ձինքը ցամաք . Անոր տեղն ես կ'ընդունիմ ատ , Պոմպէս :

ԷՆՈ. Աս , Մենաս , քու կենացդ է :

ՄԵՆ. Բարի եկար , Էնուարր :

ՊՈՄ. Աեցուցէք մինչև բաժակը ծածկելի :

ԷՆՈ. Ա՛Տա քեզի

Ձօրաւոր մարդ մը , Մենաս :
(Պոյց գաւազ ուտուողը ոչ Մենաս էլ գաւազ)

ՄԵՆ. Ինչո՞ւ :

ԷՆՈ. Մա՛րդ , չի՞ս տեսներ , աշխարհէս երբորդ մասն ան կը տանի :

ՄԵՆ. Ուրեմն երբորդ մասն արբած է , իցի՛ւ ամբողջն ատանկ ըլլար
Որ հարթ երթար անիւի վրայ :

ԷՆՈ. Դուն ալ խմէ . անիւ շատցուր :

ՄԵՆ. Օ՛ն :

ՊՈՄ. Աղէքսանդրեան խրախճան չեղաւ դեռ ասիկա :

ԱՆՏ. Ատոր կ'երթայ
Կը հասուննայ : Ամանները բերէք հօ՛ւ . Կեսարին
Է այս բաժակ :

ԿԵՍ. Աղէկ կ'ըլլար զանց ընէի : Հրեշտային
Աշխատանք է աս , զինի զրկել ըղեղըս որ լուացուի
Ու աւելի զայն պղտորել :

ԱՆՏ. Ժամանակին զաւակն եղիր ,

ԿԵՍ. Տէ՛րը կիրք . պատասխանս է իմ ատոր : Բայց աւելի
Կ'ընտրեմ չորս օր՝ ամէն խմելէ կտրուիլ քան մեկին մէջ
Այսքան խըմել :

ԷՆՈ. (Անտանիսին) Է՛Տ քաջարի իմ կայսրըս : Հիմա պարե՛նք
Եգիպտոսի բարձրական պարերն ու մեր գինարբո՛ւքը
Տօնենք մեծահասնդէս :

ՊՈՄ. Տեսնենք աօտ , բարի զինուոր :

ԱՆՏ. Եկէք ամենքս իրարու ձեռք միացընենք , մինչև որ
Յաղթող զինին զգացուձինս խորասուզէ գիրդ ու փոփոսկ
լէթէի մէջ :

ԷՆՈ. Ամենքդ միացուցէք ձեռքերնիդ .
Բարձրաձայն նուագներով մեր ականջնե՛րը կոծեցէք
Մինչ ես ձեր տե՛ղը զընեմ ձեզ , յետոյ արզան պիտի երգէ .
Իւրաքանչիւր մարդ ատենին պէտք է յանկե՛րպը գուսայ
Այնքան բարձր որքան ներքին իրեն կողե՛րը հուժկու :
(Նստաբաճառն , Էնթարթոն յետո՛յ միացուցած էք տեղաւորէ շէրնի՛)

Ե Ր Գ

Եկուր ով զու՛ն որթատուկի իշխան միակ .
Գիրուկ Բաբոս մանր աչքերովըդ կարմրորակ .
Տակաւաներուդ մէջ մեր հոգեր թող ընկզմին ,
Քաղաքներովդ պրտակ կապուի մեր գլխին .
Քրքուրուր մեզի մինչև աշխարհք գառնայ չորս զին
Քրքուրուր մեզի մինչև աշխարհք դառնայ չորս գին :

ԿԵՍ. Ի՛նչ կ'ուզէք դեռ աւելի : Գիշեր բարի , Պոմպէտո .
Եղբայր բարի , խնդրեմ ձե՛նէ գաղբեցընել ալ ոսի ,
Մեր ունեցած ծանր գործին հետ հաշտ չէ այս ժեր ընթացքը
Թեթև : Ազնիւ տեսար . ալ բաժնուրեր : Ար տեսնէք որ
Մեր երեսներն այրել տուինք , նոյն իսկ ուժեղ Էնթարթոս
Գինին չափ ուժով չէ . ու իմ լեզուս իսկ իր խոսածը
Ար մանրէ . այլանգակ այս գառանցուքն ամէնքս ալ
Խայտառակ ըրաւ գրէթէ : Ալ խօսքի ի՛նչ պէտք կը մընայ :
Գիշեր բարի : Ազնիւրդ իմ Անտոնիոս , ձեռքըդ սուր :

ՊՈՍ. Յամաքի վրայ պիտի ես Չեր փորձն ընեմ :

ԱՆՏ. Պիտի ընէք , պարոն , սուէք Չեր ձեռքն ինձ : Ու անշուշտ

ՊՈՄ. Ով Անտոնիոս ,
Հօրրս տունն էք գրտած — բայց ալ ի՛նչ պէտք — բարեկամ երբ
Իկէք օն իջնենք նաւակ :

ԷՆՈ. Զգոյշ եղիք որ չընայք :
(Ալ Բիլին տե՛ղէ Էնթարթոնէ և Մեխոէ շտո)

ՄԵՆ. Մենա՛ս , ցամաք պիտի չելլեմ :
Ո՛չ , մ'ելլե՛ր . խուցըս եկուր .
Սա թրմուկնե՛րը , սա փողերն , սրիկներն ո՛ւր են մընացել :
Թող Պոսիդոն իր ականջով լըսէ ո՛րքան մենք բարձրագոյ
Երթաք բարով կը մաղթենք այս մեծ աւա՛գ անձերուն .
Հնչեցուցէք . գետինն անցնիք , հնչուձիտդ դուրս հանեցէք օն :
(Փողա՛յտն , Էնթարթոն)

ԷՆՈ. Հո՛ կ'ըսէ ան . Քեզի է աս գլխարկը :

ՄԵՆ. Հո՛ : Ազնիւ ըսպայ , Եկուր օ՛ն : (Ալ Բիլին)

(Շարունակելի) Թարգմ. Գ. ՓՈՒՆՆԱԿ